

ՅՈՒՆԱՅԻ

Ազգականական Գիտական Եւ Ծովերացին Կմսագիր

Բ. ՏԱՐԻ

Թիկ 6 (18)

Դեկտեմբեր 1927

ՀԱՐՍ ՈՒ ԿԵՍՈՒՐ ԻՆ ՀԱՐ ԿՐ ԿՌ ՈՒ ՈՒՐ

Վերջերս, Ֆրանսայի մէջ, կեսուր մը (*) առքճանակով իր հարսը սպաննեց։ Դատավարութեան ընթացքին ամենայն պաղարիւնութեամբ խոսափանեցաւ իր ոճիրը, որպէս թէ բնական պատիժ մը տուած բլլար իր զոհին և անտարբերութեամբ լսեց իր մահուան վըճիքը։ Աւելցնեմ թէ հարսը օրինակելի բնաւորութիւն մը ունէր և կեսուրը ոճիրը զործած էր հոգեախտաբանական տարօրինակ նոպայի մը մէջ։

Եթէ ամէն կեսուր իր հարսը չի սպաններ, եթէ ոճիրը հազուագէու է, անոր ասիթ տուող կիրքը, հոգեկան վիճակը, սովորական է։ Հարս ու կեսուրի միջնու հակամարտութիւնը, մարդկային հոգին այլկոծող ամէնէն խոր և ծանր կնճիռներէն մէկն է, որ աշխարհի բանակցագործութենէն ի վեր զոյութիւն ունի։

Ինչո՞ւ այս հակամարտութիւնը, ինչո՞ւ հարս ու կեսուր միշտ կր կոռիւն (բացառութիւններ շատ կան) կամ առնուազն միշտ անհամաձայն են։

Անմիջապէս երկուստեք պատասխանները կը տեղան։ Կը լսեմ արգի հարսերը, ոչ ամէնքը, որոնք իրենք զիրենք կեսուրներու յաւիտենական զոհիրը կը ներկայացնեն կեսուրները չչար են, նախանձու են, անտանելի բնաւորութիւն ունին, եւայն։

(*) Տիկին Լըֆլիլի ծանօթ պարագան է, որ այնքան բռուն վիճաբանութեանց տեղի տուած նշանաւոր հոգեախտաբաններու միջև եւ որոն պաթի հրատապ հանգամանք ստացաւ հարս ու կեսուրի յարաքերութիւններու յաւիտենական խնդիրը, խնդիր մը, զոր ուսումնա ժիրելիք նույն վիրապիրները, մանաւորաւչ Ֆրանսուա Սորեար, իր սժնիթրիքը, վեպին մէջ։

իսկ կեսուրները, ոչ ամէնքը, կը փութան ամէն յանցանք բեռ-
ցընել հարսերուն, «այդ նորեկներուն» վրայ, որոնք կուզան մէկ օ-
րէն միւսը գրաւել տարիներու ընթացքին ահազին զոհողութիւննե-
րով և գուրգուրանքով մեծցուցած իրենց ասլանի պէս աղան», ի-
րենց «արտին հատորը», եւայլն։

Դատաւոր մը չեմ, հետեւաբար չփափի գատեմ ոչ հարսերը և ոչ
կեսուրները, մանաւանդ որ մտադրութիւն ալ չունիմ ոչ հարսերուն
հետ թշնամանալ և ոչ ալ կեսուրներուն շանթերը վրաս հրաւիրել
Այլ իրեւ բժիշկ, պիտի ջանամ փնտուել հարսերու և կեսուրներու
հակամարտութեան հոգեբանական, կամ աւելի ճիշդ, բնախօսական
պատճառները և՝ դարման մը յանձնաբարել։

Հոս վայրկեան մը կանք կ'առնեմ և կը տեսնեմ, որ յառաջացեր
եմ բաւական լպրծուն գետնի մը վրայ, ուր կարելի է դիւրաւ սայ-
թագիլ այս կամ այն կողմ, այս կնճռոտ խնդրին վիճաբանութեան
առթիւ Ահա թէ ինչո՞ւ ինծի օգնութեան պիտի կանչեմ կնոջ հոգի-
ին, մարմինին և մանաւանդ բնախօսութեան մասին արդի ուսում-
նասիրութիւնները և տուեալները։

* * *

Մանօթ գրող Ճինա Լօմպրօզօ, կին մը, լաւ ուսումնասիրած է
կնոջ հոգին, նկարագիրը, բնաւորութիւնը իր ամէն յատկութիւննե-
րով և թերութիւններով։

Յատկութիւնները.— Ժրաջանութիւն, եռանդ, ուրիշին նուիրուե-
լու շեշտուած ձգուում մը և սիրելու բուռն ցանկութիւն մը, սէր մը,
որ այլամբր ու բացարձակ է։

Թերութիւնները.— Կոռուզանութիւն, կամ աւելի ճիշդ հակա-
ճառելու, վիճելու ձգուում մը, կրքուութիւն, դիւրազգածութիւն,
յամառութիւն, կողմնակալութիւն, անհանդուրժող ոգի, մէկ խօսքով՝
տիրապետական ոգի մը, մանաւանդ երբ սէրը խնդրոյ առարկայ է։

Կանացի այս նկ սրագիրը, իր յատկութիւններով և թերութիւն-
ներով, ամէնուն քով՝ նոյնանման է, աւելի կամ նուազ շեշտուած,
համաձայն իւրաքանչիւրին խառնուածքին։ Ասկէ զատ, կանացի նկա-
րագրին հիմնական յատկանիշը՝ ծայրայեղութիւնն է, ըստ Ճինա Լօմ-
պրօզոյի. այսինքն կինը ծայրայեղութիւններու կը տանի թէ իր
յատկութիւնները և թէ իր թերութիւնները։

Արդ՝ նման երկու շեշտուած նկարագիրներու միջեւ հակամար-
տութիւնը անխուսափելի է և երբ չփման մէջ մանեն, անտարակոյս
արդիւնք կ'ըլլայ կոփւ կամ առնուազն մշտատեւ անհամաձայնու-
թիւննյա՝ կիներուն յատուկ ընդհանուր երեւոյթ է, և նաղաղութիւնը
և համաձայնութիւնը ալ աւելի կը տիրեն այն ընտանիքներուն մէջ՝
ուր այրերը բազմաթիւ են, քան անոնց մէջ՝ ուր կիները մեծա-
մանութիւն կը կազմեն։ Ես չեմ ըսողը, այլ կին մը՝ Ճինա
Լօմպրօզօ։ Այս երեւայթը կարելի է բացատրել անով, որ եթէ

կինը յաճախ տեղի կուտայ այր մարդուն ու կը թողու որ քիչ շատ առաւելութիւն մը, իշխանութիւն մը ձեռք բերէ իր վրայ, ան երբեք այդ թոյլ չի տար ուրիշ կնոջ մը, նոյնիսկ եթէ ան իր ամուսնոյն մայրն է։ Մանաւանդ որ այս պարագային հակամարտութիւնը աւելի ուռը հանգամանք մը կը ատանայ, միեւնոյն այր մարդուն համար երկու սէրերու բախումով։

Անմիջապէս դժուել պիտի տառք թէ ինչու պէտք է բազիսին երկու տարրեր սէրեր, ինչպէս են մայրական և կնոջական սէրերը, մասնաւանդ որ յաճախ մայրը՝ իր գաւակը և կամ կինը՝ իր ամուսինը չի սիրեր։

Հոս գետինը աւելի լողիքուն կը գառնայ, բայց ջանանք բացարել, օպնութիւնն կանչելով կնոջ բնախօսութիւնը և հոգեվերլուծումը։



Մարդկային մեքենան, անոր զանազան մասերը և այս վերջիններուն գործունէութիւնը, շատ մօտէն կը ճանչնանք, գէթ այնքան որքան թոյլ կուտան մեր աշքերը, մանրագէտը, զանազան գործիքներ, կենսարանական քիմիան եւն—։ Այսուհանգերձ դեռ շատ քիչ բան դիտենք կեանքի հիմնական զաղանիքի, հոգիի և մարմինի սերտ յարարերութիւններու մասին։ Հազիւ թէ կարելի եղած է վարագոյրին մէկ ծայրը քիչ մը վերցներ։

Բայց այդքանն իսկ թոյլ կուտայ հաստատել որ մտային և հոգեկան բոլոր արարայայտութիւնները, մեր նկարագիրն ու բնաւորութիւնը, արգիւնք են մեր ֆիզիքական կազմուածքին ու բնախօսական գործունէութիւնն և սերտ կատ ունինց անոնց կրած փոփոխութիւններուն հետ Հետզհնոտէ կուգանք այն համոզման, որ եթէ մենք բարի ենք կամ չար, կրբու ենք կամ հանգարտ, խելացի ենք կամ ախմար, զուարթ ենք կամ տխուր, համարձակ ենք կամ երկչութ, զօրեղ կամք ունինք կամ թոյլ, եւն, պատասխանատուն մենք չենք, մեր գիտակից եսը չէ, այլ մեր կազմուածքը, խառնուածքը և բնախօսութիւնը։ Եւ թէ մենք գրեթէ ազատ չենք բնախելու լաւագոյն բնաւորութիւնը և նկարագիրը Ազատ չենք՝ որովհետեւ մեր գիտակից ակար աշխարհին ներքեւ կայ անգիտակից կամ ենթագիտակից բայց հզօր կենդանական կեանքը, որուն բնախօսական հակազդեցութիւններն ու ձգումները, իրենց զօրաւոր գրոշմը կը գնեն մեր մըտաւոր և հոգեկան կեանքի բոլոր արարայայտութիւններուն վրայ և ուղղութիւն կուտան անոնց, իսկ մեր գիտակից եսը բազգատարար չնշին թափակ մը միայն կրնայ հակազդել։

Այս տեսակիտէն կարեւորագոյն և յաճախ վճռական դեր կը կատարեն մեր ծննդական գործարանները։ Անոնց ազգեցութիւնը մասնաւորաբար շեշտուած է կնոջ վրայ։